ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԵՒՎՄԻ ՂԱԶԷԹԱ

Պիր նումէրօսու 30 փր. — Պիր հաֆթա կէչմիշլէրին սօնրա 2 ղրշ. — Իքի հաֆթատան սօնրա 5. — Իւչ հաֆթատան պիր այա գատար 10. — Իւչ այտան սօնրա 20 ղրշ. տըր.
Սէնէլիյի բէչին 200. — Ալթը այլըղը 110. — Իւչ այլըղը 60. — Թաշրալար իչին բօսթա ուճրէթի 43. — Շէհիր բօսթասը իչին 87 ղրշ. տըր.
Ղազէթայա մութէալլիգ խուսուսաթ իչին Յ. ԹՕԼԱՅԵԱՆԱ մուրաճաաթ օլունուր.

28 ԻՆՃԻ ՍԷՆԷ — Նº 2358 — ԲԷՆՋՇԷՆՊԻՀ 7 ԱՊՐԻԼ 1883
ԱԼԱՖՐ. 19 ԱՊՐԻԼ 1883 — ԱԼԱԹՈՒՐ. ١١ ՃԷՄԱԶԻԻԼ ԱԽԸՐ ١٣٠٠
ԻՏԱՐԷԽԱՆԷՍԻ, ԱՍԻԹԱՆԷ,
Պէյօղլու Շէհիր սօգագը Նº 5

Իլանաթըն պիր սաթըրը պիր տէֆալըգ իչին 3. — Իքինչէր տէֆա իչին 2. — Իւչէր տէֆա իչին 1. — Իլք սահիֆէյէ գօնուլանըն պէհէր սաթըրը 10 ղրշ.
Տահա զիյատէ վէ ուզուն իլանաթ իչին այրըճա բազարլըգ օլունուր.
Բօսթա ուճրէթի վէրիլմէմիշ մէքթուպլար գապուլ օլունամազ.
Տէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմազ.
Ըումումա նաֆիսայա այիտ պէնտլէր մէճճանէն տէրճ օլունուր.

ԱՍԻԹԱՆԷ 7 ԱՊՐԻԼ

ԻՃՄԱԼԸ ՄԻՒՆՏԷՐԻՃԱԹ

Տախլիյէ. — Կաթողիկոսլուգ վէ Պօլօժէնիա. — Խարիճիյէ. Իթալիա, Ավստրիա վէ Ալմանիա իթթիֆագը. — Միւթէնէվվիյէ. — Պէյթ իւլ մալ Նիզամնամէսի. — Թէլէկրաֆիյէ.

ՏԱԽԻԼԻՅԷ

—

ՀԱԼԸ ՀԱԶԸՐ

Շու էսնատէ հէյէթի սիւֆէրա՝ Պուլկարիսթան վէրկիսինին թայինի վէ Պալգան նիմ ճէզիրէսինտէ պուլունան հիւքիւմէթլէր իլէ Եունանիսթանա, Պէրլին աճտնամէսի մուճիպինճէ ալտըգլարը արազի նիսպէթինտէ տիւէունը ըումումիյէյի Օսմանիյէտէն թէրէթթիւպ իտէն միգտարլարըն թախսիսի մէսէլէլէրիյլէ իշթիղալ իթմէքտէ օլուպ, սալը կիւնիւ վիրուտ իտէն Ալմանիա Հավասըն պիր թէլկրաֆնամէսինտէ, պու մասալէլէ տայիր Ինկիլթէրրա մէճլիսի մէպուսանընտա լօրտ Ետմոնտ Ֆից-Մօրիս թարաֆընտան իրատ օլունան սէօզլէր իշար գըլընմըշ տըր. Պու խուսուստա սիւֆէրանըն նէ էֆքեարտա պուլունտուգլարը մալիւմ օլմատըղը կիպի, տահա պիր միւտտէթ մալիւմ օլամայաճաղը միւհթէմէլ տիր, լաքին մէմնունիյէթլէ ալընան խապէրէ կէօրէ, էֆքեար վէ հիսսիյաթը ըումումիյէ՝ տէվլէթի Ալիյէնին ինքեարը գապիլ օլան մէնաֆի վէ հուգուգունա միւսաիտ պուլունտուղու խուսուսընտա խարիճիյէ նազըրը բաշա հազրէթլէրինէ թէէմինաթը շաթիրէ վէրիլմիշ տիր. Պաշը Ալինին իշպու մէսէլէյի մուհիմմէյի սուվէրի միւխթէլիֆէսինէ հէմ մէնֆաաթը մախսուսէ իլէ սիւլուք իտէճէկի տէրքեար օլուպ, մէսէլէյի մէզքիւրէնին պիր ան էվվէլ հալլ ու թէսվիյէ իտիլմէսինին արզու իտիլմէսի տախի, մէնաֆիի ըումումիյէ իգթիզասընտան տըր. Իշպու հարէքէթ վէ մուամէլէ, մուազզամ տէվլէթլէրին ըումուր տախիլիյէսի տէվլէթի Օսմանիյէ ալէյհինէ հազըրլըգլարը պուլունտուղունա պիր տէլիլի ալէնի օլտուղու ճիհէթլէ, տէվլէթի միւշարիլէյհանըն պոլիթիքասը՝ ըումումէն Եվրօբանըն ճանիպը տէվլէթի Ալիյէտէն իթթիխազընը արզու իտէճէք օլտուղու բոլիթիգայը տախիլիյէ խալթընա գիպատէ մէյլ օլտուղը շայանը իչթիպահ տըր.

Ճէպէլի Լիպանըն մէսէլէսի պու կիւնքի բէնչշէնպիհ կիւնիւնէ թայինը օլունմուշ օլուպ, պու կիւն սիւֆէրանըն թէքրար իճթիմաի թագտիրինտէ, Պաշը Ալինին տիքէր պիր նամզէտ թագտիմ իտէճէկի մաղնուն տըր. Պու իճթիմաըն էվվէլընէ բէք ազ օլտուղու չունքիւ իչին տէր քի, Ֆրանսա սէֆիրի մարքի տը Նօայլ խարիճիյէ նազըրը Արիֆի բաշա հազրէթլէրինէ, Րիւսթէմ բաշա հազրէթլէրինին մէմուրիյէթի մուտտէթինին պիր հաֆթա գատար խիթամ պուլաճաղը, վէ մէսէլէնին թարիխի մէզքիւրտէն էվվէլ թէսվիյէսի լազըմ կէլէճէկինի սէօյլէմիշ, վէ մէզքիւր բաշա հազրէթլէրի տախի պու մէսէլէնին միւսթաճէլ օլտուղունու պէեան իյլէմիշ օլուպ, վէ սիւֆէրա՝ մարքիի միւշարիլէյհ իլէ հէմֆիքեար օլտուգլարընտան, պու կիւնքի բէնչշէնպիհ կիւնիւ աղտը իճթիմաէ գարար վէրիլմիշ տիր. Զըզան բազար իրթէսի կիւնքի իճթիմաըն տաղըլաճաղը էսնատէ, հալը հազըր շու մէրքէզտէ պուլունմուշ տըր. Շէօյլէ քի, Ֆրանսա սէֆիրի պիլա իճթիհատ Բրէնք Պիսպ Տօտա բաշայը գապուլ իտիպ, Ալմանիա, Ավստրիա վէ Իթալիա սէֆիրլէրի՝ տիքէր սիւֆէրանըն մուվաֆֆագաթը թագտիրինտէ, քէնտիլէրի տախի մուվաֆֆագաթա հազըր պուլունմուշլար տըր. Հալպու քի Րուսիա սէֆիրի, Պիսպ Տօտա բաշայը գապուլ իթմէք իչին հէնուզ լազըմ կէլէն թալիմաթը ալըպ իթմիշ օլմայըպ, Ինկիլթէրրա մասլահաթկիւզարը իսէ, մէզքիւր թէմճիհաթա մուխալիֆ էֆքեարտա պուլունմուշ, վէ հիւքիւմէթի մէթպուէսինտէն թալիմաթը գաթիյէ ալմազտան էվվէլ պէեանը մուվաֆֆագաթ իտէմէյէճէկինի սէօյլէմիշ տիր. Ինկիլիզ հիւքիւմէթինին պու պապտաքի էֆքեարընը թէպտիլ իթմէմիշ օլտուղու մաղնուն օլուպ, վէ Պիսպ Տօտա բաշանըն մէվճուտ օլմայան էվսաֆը հայիզ տիքէր պազը նամզէտլէր էքսիք օլմատըղընտան, Պաշը Ալինին բաշայը միւշարիլէյհի թէրքի իլէ, տիքէր պիր զաթը նամզէտլիգէ թէքլիֆ իտէճէկի մէմուլ տըր.

Պաշը Ալի, բաթէնթա վէրկիսինին գապուլը հագգընտա պիլճումլէ տէվլէթլէրտէն ..... մուվաֆֆագաթ ճէվապը իսթիհսալ իթմիշ օլտուղը ճիհէթլէ, վէրկիի մէզքիւրըն մէվգի իճրայա վազընը մուշիր օլարագ պիր նօթա կէօնտէրմէք իւզրէ իսէ տէ, պիւճէ, պու թարիգէ հէման սիւլուք իթմէքլիկին վագըթ օլմատըղը միւհթէմէլ տիր, չիւնքի տէվլէթլէր՝ գանունը մէզքիւրուն Նիւսխէյի խաթթըմանքիւնէսինէ պազը թաատիլաթ իճրասը շարթըլա, օլ պապտէ պէեանը մուվաֆֆագաթ իթմիշ օլտուգլարընտան, Պաշը Ալինին պու գանունու նէշր իթմէզտէն էվվէլ, թաատիլաթը մաթլուպէյի իճրա իթմէսի միւնասիպ օլուր զանն իտէրիզ.

(Իւթէր Էտօֆէ.)

—

Պուլկարիսթան բրէնսի ֆէխամէթլու Ալէքսանտր հազրէթլէրինին բիւքիւպիւ իչին թախսիս պույրուլուպ, էվվէլճէ թէշրիֆաթի խարիճիյէ պէյ էֆէնտի վէ եավէրանը շահանէտէն Ահմէտ վէ Խամսի պէյլէրլէ պէրապէր Վարնայա կէօնտէրիլմիշ օլան Իզզէտտին վափուրը հիւմայունը, միւշարիլէյհ իլէ մաայէթինի համիլէն, տիւնքի կիւն սաաթ 2 տէ կէօք-սու-եու քէօշքիւ բիշկեահընտա լէնկէրէնտազը մուվասալէթ օլմուշ, վէ մաեէյնի հիւմայունտան կէօնտէրիլէն քիւչիւք վափօր վէ գայըգլարլա միւշարիլէյհ բրէնս հազրէթլէրի՝ մաայէթինէ օլան պէյվաթ վէ միրի միւշար վէ միւմաիլէյհիմէ պէրապէր մէզքիւր քէօշքէ ինէրէք, օրատա սաատէթլու սատրը ալի վէ խարիճիյէ նէզարէթի ճէլիլէսի մուավինլարը վէ քիւլ վէ Միքթայէլ էֆէնտիլէր թարաֆընտան գապուլ պույրուլուպ, պիր միւտտէթճիք իսթիրահաթտան սօնրա, Րուսիա սէֆարէթի թէրճիմանը Րուսիա սէֆարէթ վափօրույլա եալընըզճա, վէ տիքէր սէֆարէթ թէրճիմանլարը տահի, Ֆրանսա սէֆարէթինտէն թախսիս իտիլէն սէֆարէթ վափօրույլա մէզքիւր քէօշքէ կէլիպ, լազըմ կէլէն խօշ կէլտիյի իֆա իթմիշլէր տիր.

Պատէհու ս խմանը հիւմայուն թէրճիմանը վէ ըումումթէշրիֆաթ նազըրը Մինիր պէյ էֆէնտի հազրէթլէրի կէլէրէք, թարաֆը հազրէթի Բատիշահիտէն իլթիֆաթը մախսուսէ թէպլիղ վէ թէպշիր, վէ Օսմանիէ Նիշանը ալիսինին պիր գըթա մուրասսաընը թագտիմ պույուրմուշլար տըր.

Բրէնս մաայէթլէ գանթալթը իթտիւքտէն սօնրա, տօղրուճա մաեէյնի հիւմայունա ազիմէթ իթմիշ, վէ էվվէլա բրէնս հազրէթլէրի սաաթ 8տէ, քէնտիլէրինէ իհսան պույրուլան մուրասսա նիշանը ալի Օսմանիյէ համիլէն վէ սատրազամ վէ խարիճիյէ նազըրը բաշալար հազարաթը հազըր օլտուգլարը վէ հուզուրը հիւմայունա օլան մաեէյնի հիւմայունտան մէմուրլարը տախի քիւֆֆէթէն պիլճումլէ ինիֆորմալարընը կիյինմիշ պուլունտուգլարը հալտէ, հուզուրը հազրէթի Բատիշահիյէ չըգարագ, իթթիֆաթ վէ թէվէճճիհաթը մախսուսէյի Շահանէյէ մազհար, վէ պատէհու պիրատէրի բրէնս Պաթէնպէրկի թագտիմ իյլէտիկի կիպի, անը միւթէաքգիպ մաայէթինտէ օլան զէվաթը տախի պիրէր պիրէր թագտիմ իթմիշ տիր.

Հէր պիրի ճիւմլէ գապուլ վէ նազարը Բատիշահիէ նայիլ օլտուգլարը հալտէ, ճիւմլէսի մաեէյնի հիւմայունտան թախսիս պույրուլան արապալարա րաքիպէն Պապը Ալիյէ կէլմիշլէր տիր.

Տէօրթ ալթը պիր արապայա րաքիպ օլան բրէնսի միւշարիլէյհ իլէ պիրատէրի վէ տիքէր արապալարտա պուլունան մաայէթի, պիր թագըմ սաապիլի շահանէ թարաֆընտան իսթիգպալ օլունուպ, պէր միւթատ ինիֆօրմալարընը կիյինմիշ օլտուգլարը հալտէ, բրէնսը կէօրիւշմիւշ վէ պատէհու բրէնս եինէ բուսումը միւթաատէ իլէ ավտէթ իթմիշ օլտուղընտա միւթէաագգըպ, սատրազամ, տախիլիյէ վէ խարիճիյէ նազըրլարը վէ սէրասքէր բաշալար հազարաթը, սայիր վիւքէլայի ֆէխամ իլէ պէրապէր Սիրքէճի իսքէլէսինտէ պուլունան վափուրլարա րաքիպէն, քէօշքէ ազիմէթ իլէ իատէյի զիեարէթ իթմիշլէր տիր.

Պաշը Ալիտէ սատրազամ հազրէթլէրի, բրէնս հազրէթլէրինին զիեարէթիյլէ վէ սայիրէ Նազըրը Ալիլէ բաշա հազրէթլէրի բրէնս իլէ 20 տագիգատան զիեատէ կէօրիւշմիւշլէր տիր.

Վիւքէլայի ֆէխամ հազարաթընըն հէր պիրի, սատրազամ հազրէթլէրի թարաֆընտան բրէնսէ թագտիմ օլունմուշ տուր.

—Ավստրիա տէվլէթինին Թէհրան սէֆիրի ճէտիտի օլուպ, Տէրսաաթտէ պուլունան պարօն Գօսէ.ք, պու հաֆթանըն Շահանէյէ չըգըպ, մազհարը իլթիֆաթ օլմուշ, վէ Թէհրանա ազիմէթինտէն էվվէլ, պիր քէրրէ տահա հուզուրը Շահանէյէ գապուլ օլունաճաղը, թարաֆը հազրէթի Բատիշահիտէն թէպշիր պույրուլմուշ տուր.

Իրան սէֆիրի Մօհսին խան հազրէթլէրի թարաֆընտան տիւն աքշամ պարօն Գօսէ.ք միւքէմմէլ զիեաֆէթ վէրիլիպ, իշպու զիեաֆէթտէ սիւֆէրա վէ սէֆարէթ մէմուրլարը վէ տիքէր պազը զէվաթ տախի հազըր պուլունմուշլար տըր.

—Պաթէնպէրկ սանճագը միւթէսարրըֆլըղը, Բրէնքա միւթէսարրըֆլըղընտան միւնֆասըլ Ֆահմի պէյէ թէֆվիզ.

Պաթավիա պաշ շէհպէնտէրլիկինէ, ... միւթէմայիլ ..... տըր.

ԷՐՄԷՆԻ ԳԱԹՕԼԻԿ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒ
ՊԱՀՏԻԱՐԵԱՆ Թ. ՅԱԿՈԲ ՊԵՏՐՈՍ
ՍՐԲԱԶԱՆԸՆ ՎԷՖԱԹԸ

Թէմալէթ, ֆազիլէթ, տիյանէթ, տիրայէթ, վէ խուսուսիյլէ հուպպը միլլէթ ու վաթան հիսսիյաթը իլէ մէմլու վէ մէլուֆ, վէ եաշարը քեաֆֆէյի էվսաֆը մէմտուհէ իլէ մուրթազրաֆ, հէր քէս ինտինտէ միւթէպէր վէ միւհթէրէմ, վէ թէվէճճիւհը ամմէյի պի հագգըն հագգընտա ճէլպէ մուվաֆֆագ վէ կէչէն սըրրայան պէրու Ճէպէլի Լիպանտա Կիլիկիա կաթողիկոսլուղու նամ ու ունվանը իլէ մագամը կաթողիկոսլար սիւլքինտէ պուլունան Սրբազան Պետրոսըն խալէֆլէրինտէն իշպու բայթախթը սալթանաթ սէնիյէյէ նազըլ մէքեան իտէնլէր արասընտա հէմ իլք վէ հէմ սօն օլմագ իգպալ ու իգթիտարը իլէ մալիւմ, վէ քիլիսէմիզին ուսուլ ու գավանինինէ թէվֆիգան իթթիֆագը արայը ըումումիյէ սայէսինտէ վէ նիզամ վէ գանուն տայիրէսինտէ միւնթէխապ օլան միւշարիլէյհ հազրէթլէրի 1870 սէնէսի ֆէպրուարընըն 13ինճիւ կիւնինտէ Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինտէ բէօյիւք կաթողիկոսլուգ մագամընա գուռուլ իլէ, միւթէագգըպէն Բիւբէրեան Յովսէփ, Թէօդոսեան Եղիշէ, Ամպէրպօյ Մովսէս վէ Դաւիթեան Սեպուհ, վէ մուախխարէն Բիւբէրեան Յովհան նամըն բահիպլէրի բիսգոպոս նասպ ու թագտիս իյլէտիքտէն սօնրա, նիւմունէյի հագգանիյէթ, վէ սէրմայէյի համաթ, վէ թարիգի ըսլահաթ օլան Բապալմըզ էֆէնտիմիզ Հազրէթի Իսանըն չարմըհլէրի արասընտա պիրլիկի՝ մինպէրի (.....) վէ պիր տիքէրի՝ ղամնաղ (.....) վէ պազը գալտըրըլըն քեաֆֆէսի թարիֆի խըթիզամէթ վէ սաատէթլէ սէպաթ օրըգ վէ ֆիրարի օլտուգլարը կիպի, պունտան տախի մուախխարէն, եանի 1879 սէնէսի ֆէպրուարընըն 26ընտա մահուտ Բիւբէրեանըն լէյլէն վէ նահէհան ֆիրարի իւզէրինէ, հէր նաղըլ իսէ, ... խատտասընտա գըլմաէն նէօպէթ վէ սըրա միւրմէք իթմէտէն, վէ հիչ պիր էսէրէ սըզմամահ պիր թագըմ ..... վէ ..... իղֆալաթ վէ թէշվիգաթը սայէսինտէ պանի հալ վուգուա կէլէրէք, միւթէվէֆֆայը միւշարիլէյհին սիննի չէլլիսէթինտէն իսթիֆատէ գըլընմըշ, վէ չունքի պունա խուսուս չագարագ պիր թագըմ բաշալար գարմագօլվազանլար խաֆիէն իսթիֆանամէլէր թէրթիպ վէ թանզիմ վէ իսթիհսալ օլունմուշ իսէն, պու քէրրէ ճիւզի պիր քէյֆիյէթ իւզէրինէ միւշարիլէյհին 96 եաշընտա օլտուղու հալտէ, տիւնքի կիւն սաաթ 9 պուչուգ րատատէլէրինտէ Զէնկէլ քէօյինտէ իքթիհալը սարը պազա իյլէտիկի մաէլ թէէսսիւֆ իչիւտիլմիշ իսէ տէ, ճէնազէսինին հանկը կիւն գալտըրըլաճաղը տայիր ղազէթամըզըն թապ ու նէշրինէ գատար հէնուզ սահիհ պիր խապէր ալընամամըշ տըր.

Անճագ ճէնապը Հագգ՝ վէ Փէյրագը մուխլագ հազրէթլէրի միւթէվէֆֆայը միւշարիլէյհէ բահմէթ, վէ սահիհէն պիքիլսանհ վէ պիտայիչ օլան վէ թամ լուղէթի մանասընճա ՍԱԼԻՀ պուլունան պու զաթը մըլթատխըրին ֆաթըն զիքրի ճէմիլինի ճիհանը յատէ վէ գըլմալը ամմէտէ միւթէպարէք վէ պագի իյլէսին.

Գավիէն մէզմուն վէ ինթիզար իտէրիզ քի, միլլէթ էսասը իւզէրինտէ էյան սայիլ գատէմզրլըգըան ճէօմաաթ՝ քէնտի հագգընտա հիչ պիր գատա ու խըթանէթի պուլունմամըշ պիր ՋԱԹԸՆ սօն րահմէթ տուալարընը էտա վէ իֆա իթմէք վազիֆէսինի միւօթատիլէն միւթէվէֆֆայըն մանէն ղալիպէ սէպէպ օլան վէ սըրֆ եալանտան օլարագ կաթողիկոս գըլըղընտա կէօզէն ..... պիրլըգտամըշըլ, իլա հայաթընտա միլլէթ հագգընտա իպրազը համիյէթ վէ սատագաթ իտէն, վէ գաւաէն վէ պիլէ պիլէրէք հիչ պիր ֆէնալըգ իթմէյէն պիր զաթըն վուճուտու վէֆաթընը էտիյէյէ խայրիէ իլէ թիզքէար, վէ հիչ օլմազսա Ս. Յ. Ոսկեբերան քիլիսէսինտէ ալէնէն պիր ..... վէ ..... իճրասը իլէ միւթէպարէք, վէ միլլէթ ու քիլիսէմիզ միւթէմատիէն ֆէնալըգ խանլէրին իգաչը նէֆիլէրինի պու վէսիլէ իլէ տախի էյլթաֆը Պարիսէն թէմէննի իյլէր.

«Յիշատակ ԱՐԴԱՐՈՅՆ օրհնութեամբ եղիցի.»

ԿԱԹՈՂԻԿՈՍԼՈՒԳ ՎԷ ՊՕԼՕԺԷՆԻԱ

մէսէլէսի հագգընտա մուԹալաաը մախսուսէ տիր ․

—

Միւթէպէր օգունանլարըմըզ՝ Պօլօժէնիանըն կէրէ.ք Նըմէնիաէ վէ կէրէ.ք Թիւրքճէ Թէրճէմէսի մուԹալաաընտան վէ պիզ խսէ տէրճ վէ Թէրճէմէսինտէն պի հագգըն նէֆրէԹ իԹտիկիմիզ, վէ նիզամնամէ.յի մէզ.քիւր պու կիւնլէրտէ մէվզուի պահս վէ մուզաքէրէ օլտուղու պիր սըրատա, պաշգա չէյլէրտէն սարֆը նազարլա, խալընըզ չու նօգթայը մունհիմմէ.յի օգունանլարըմըզըն տիգգաԹընա արզ իԹմէ.ք խաԹէրիմ.գի ․ Րուսիա տէվլէԹի 80–90 միլիօն նուֆուզու չամիլ վէ միւէլ վէ մէզահիպի մուխԹէլիֆէտէն միւրէԹԹէպ ճէսիմ պիր տէվլէԹ իւքէն, վէ էհալիսինին սաաաէԹ վէ մաամուրիէէԹ վէ ինԹիզամընա տայիր հալէա պիր գաչ պէնտտէն իպարէԹ պիր գանունի էսասիէէ մալիք օլմասըըը, վէ պու ճիւզմէն Թաճ ու Թախթընը մուԹէմաարէն Թէհտիտ իտէն նէհլիւԹլէր գարընճա կիպի իչինտէ գայնատըըլըըը, վէ խարէ.յի հիւքիւմէԹ խսէ, հիչ պիր միւսաատէ սիւրէԹինտէ պիլէ պուլունմագ իսԹէմէտիկի պիր հալտէ, նէ՛տէն աճապա խտարէ.յի մէզ.քիւրէ՝ 141 պէնտի չամիլ, վէ աաի բաբաղըարըն միլլաաէԹ, նիքեահ վէ ճէնազէ կիպի աաի մուգուամէլարաըն գաչ բարաալըգ ալամաեաճագլարը Թարիֆէսինին Թանզիմինէ վարընճաեա գատար պիր Թագըմ Թէֆէրրուաթը միւԹէզամմին պիր միւքէմմէլ նիզամնամէ.յի օրԹաեա ատարագ, սուրէԹի իճրասընճա պու գատար տիգգաԹ վէ իԹինաաուրէԹի կէօսԹէրմէ.քտէ տիր, նէ՛ տիր հագըզաԹէն պու զուրիդ հալին սէպէպի հիքմէԹի, էմնա պիր միւԹալաա իւէ չու իքի ճիհէԹ խաԹըրա կէլէպիլիր, եանի, եա օ տուրքի, էրմէնի էհալիսի՝ Րուսիա տէվլէԹի նազարընտա պիրզամ քէնտի միւյք ու միլլէԹինտէն խիւքաէ.ք պիր մէվքիտէ աաա օլունմուշ, վէ չու հալտէ անլէր ուղրունա եարըըմագ խԹէնիրմէեէն պիր նիզամնամէ միւԹագիլէն վէ միւնհաըըրէն էրմէնիլէր իչին եարըըմաար Թէնսիպ գըլընմըշ տըր, եախօտ էրմէնիլէր՝ էն աաի պիր ումուրու վէ մէզհէպլէրինէ միւԹաալիգ խուսուսաԹը պիլէ Թէսլիմէնէ զայրի միզգնիԹնէտ, վէ պինաէն ալէյհ վարիսէ միւհԹանս պիր հալտէ ֆարգ վէ գըեա օլունարագ, պու գատար Թէֆէրրուաթա Թէնէզզիւլ օլունմագ պիր տէվլէԹ իչին լայըդ վէ րէվա կէօրիւլմուչ օլուեօր ։ Պու իքի սէպէպտէն հա՞նկըսը աճապա զիեաոէ մուվաֆըգ ագըլ վէ մասլահաԹ տըր ։ Էվէրչէ, էվվէլքիսի խսէ, ֆէվգէլատէ պիր իւԹիֆաԹ տէմէ.ք օլաճագընտան, վէ ֆէվգէլատէ իւԹիֆաԹլար պէԹընտա խսէ գայիտէԹէն պիր ֆէսատ պուլունմասընտան տայիմա գօրգուլմագտա պուլունտուղըմըզտան, բէ.ք տէ մուվաֆըգ հագըգաԹ վէ ագըլ աաա օլունամագ, իւինճիսի խսէ, ԹավիֆէԹի իւէ էրմէնի միլլէԹի հագգընտա պաչգաճա պիր հագարէԹ տիմէ.ք օլաճագընտան, պունուն տախի էէրի եօգ տըր, չիւնքի միլլէԹիմիզ նէ՛ էվվէլքի գատար խիւքաէ.ք, վէ նէ՛ տէ իւքինճի րաաաէտէ էմնա պիր հալտէ տիր ։

Անճագ հէր հալտէ չու պիր տօղրու նէԹիճէ հասըլ օլուր քի, քէնտի եէտը իգԹիտարըմըզտա օլան պիր չէյի քէնտիմիզ եարըմայըպ, եախօտ եարմագ խսԹէմէյիպ, պու նազարը Թահգիր իլէ պիզէ պագան վէ հագգըմըզտա օլ վէճհ իլէ մուամէլէ իմէ.ք իսԹէեէն մագամըրա միւրաճաաԹլա, էֆ.քեարը մուզիրրէլէրտէն պիր նօզԹասընը օլսուն Թէպտիլ վէ Թէպիր իԹտիրմէ.ք, եախօտ իսԹիտայը ատլ ու իԹիտալ վէ հագգանիյէԹ վէ իւԹիֆաԹ եօլլարընա տէօքիւլէրէ.ք, հուգուգ վէ իմԹիազաԹըմըզը, վէ հայաԹըմըզը գայիլինտէն պուլունան պաչաարըը Թէէմին իԹմէ.ք խաԹէրաէ.ք, հիչ պիր չէյէ մուվաֆֆագ օլամայըտան պաչգա, պէլքի միւԹէզարըր պիլէ օլուր վէ քիւչիւ.ք տուչէրիզ ․

Հագիգաթէն ագըլ պաչընտա օլան պիր խնսան՝ մայըմ գօյուն գուզու սիւրիւսիւնիւն պիր արսլա կէլիպ, Թալի տուշմէնլէրի պուլունան պիր մախլուգտան քէնտիլէրինի գաչմագ Թարիգինի հըֆզ իտէնէ.ք եէրաէ, "ամա՛ն զամա՛ն պիզի եէմէ, եախօտ պաչըըմըզտան եագալաեաճագ եէրտէ պայըըմըզտան պարէ պիզի ԹուԹարագ էօյլէճէ Թէլէֆ իԹ" եօլունտա պիր հէյէԹի մէպուսէ եօլլամաեա գալգըշտըղընը, վէ տաեա Թօհաֆը, մագարրաԹը տէր.քեար վէ նազապիլի ին.քեար օլան չու պու Թէսպիր իչին, "ճանըմ օնուն նէ՞ գաբաըը վար տըը, պու հագգը վէ եօլունտա պիր գարար տըը, Սինօդ միլլէԹին մէ.քիլի տիր, հալ ու հարէ.քէԹի տէ ---- տիր" մաալինտէ պիր Թագըմ իֆատաԹտա պուլունտուղունու կէօրիւր, վէ րէսմէն զազէԹալարտա օգուրսա, արԹըգ նէ՞ տիմէզ, նաս՞ըլ Թէէսսիւֆ իԹմէզ, վէ նա՞սըլ աճըմաեա մէճպուր օլմազ ․

Ցօղրուսու պու ագըլ ու էֆքեարտա պուլունանլար՝ մէհարէԹլէրինի միլլէԹ մէսէլէլէրինէ սարֆ իԹէճէ.ք եէրտէ, պաշգա պիր եէրտէ սարֆ իԹսէլէր, վէ մէյտանը միւզաքէրաԹը խըմիլըըան Մաաթէօս սըըազան իլէ Աղըբիւրեան Մարկոս էֆէնտի վէ սայիր էմսալլէրինէ պըրագսալար, տահա զիեատէ միլլէԹէ հիւսնի խըզմէԹ, վէ ումում միլլէԹի միննէԹտար իԹմիչ օլուրլար ։ Աչըըընը սէօյլէմէ.ք իչին, զաննը աճիզանէմիզճէ զէվամը միւչարիլէյհանըն կօմիսիօնուգ մէսէլէսինտէ պէեան պույուրտուգլարը էֆքեար՝ տահա զիեատէ մուվաֆֆըգը ագըլ վէ մասլահաԹ տըը ։

ԽԱՐԻՃԻՅԷ

ԻԹԱԼԻԱ, ԱՎՍԹՐԻԱ
ՎԷ
ԱԼՄԱՆԻԱ ԻԹԹԻՖԱԳԸ

Բրէնս տը Պիզմարգըն միւրէվվիճի էֆքեարը օլան կազէԹ տը Լ'Ալմանեը տիւ Նօր զազէԹասընտա կէօրիւլէն վէ անտէն նագլէն էքսէր Եվրօբա զազէԹալարընտա տէրճ օլունան մէգալէնին խուլասասընը կէչէնտէ Թէրճէմէ իԹմիչտի.ք ։ Պու քէրրէ խսէ զազէԹալարտա Թէ.քմիլինի կէօրմիւչ օլտուղումուզտան, էհէմմիէէԹի հասէպիյլէ անը տախի նագլ իյլէրիզ ։

ԻԹալիա ումուրը խարիճիէէսի Նաղըրը Մ․ Մանչինինին ՆուԹգու վէ բարլամէնԹօյար իլէ զազէԹալարտա վուգու պուլան միւԹալաաԹ իւզէրինէ, պազը ինկիլիզ զազէԹալարը՝ ԻԹալիա, Ալմանիա վէ Ավսթրիա պէյնլէրինտէ Ֆրանսա ալէյհինտէ պիր իԹԹիֆագը միւսէլլէս ագտ օլունտուղունա զահիպ օլմուշլար տըը ։

Զաննիմէրիզ քի, մէզ.քիւր իւչ տէվլէԹլէրին բօլիԹիգասը մունհաֆազայի սուլհ ու սալահա մէյեալ պուլունտուղունտան, հիչ պիր տէվլէԹ ալէյհինտէ էֆքեարը Թէճավուզ.քեարանէտէ պուլունմաաըլարը կիպի, միւտաֆիատէն վէ եախօտ միւչԹէրէ.քէն տախի Ֆրանսա ալէյհինտէ Թէճավուզ նիեէԹինտէ պուլունմամագտա տըըլար ։ Պինաէն ալէյհ մէզ.քիւր իւչ տէվլէԹլէրին՝ Ֆրանսա ալէյհինտէ պիր մուգավէլէյի իԹԹիֆագիէ ագտ իԹտի.քլէրի րիվաեէԹինի սըրֆ մաալ սաաա իտէպիլիրիզ ։ Պու պապտէ չայի օլան րիվաեէԹլէր, ֆագըըիեաԹ վէ Թախմինաթտան իպարէԹ օլուպ, իւչ տէվլէԹին մէնաֆիլէրինէ նազարէն Թաամվիլու օլունմուշ տուր ։ Խօգսա չիմտիլէրի, կէրէ.ք Ավսթրիա վէ Ալմանիա վէ կէրէ.ք ԻԹալիա, Եվրօբատա սուլհուն պագասը արզուսինտէ պուլունտուգլարընտան, քէնտիլէրինտէն պիրի ալէյհինտէ հարէ.քէԹի խուսումէԹքեարանէ վուգուլնտէ, տախի միւտաֆաա իչին իԹԹիֆագ իԹմէ.քլէրի միւհԹէմէլ տիր ։ Պու խսէ, մէզ.քիւր իւչ տէվլէԹլէրին բօլիԹիգայը ճէնէպիէէսինէ պիր բագըըԹա օլուպ ։ Ֆրանսա հագգընտա էֆքեարը պէտխահանէ զանն օլունմագըըզա սէպէպ օլամազ ։ Քեզալի.ք պու տէվլէԹլէրին՝ Ֆրանսա Թարաֆընտան աաայիչլէրինին խիլալ օլունմասընը զանն իԹմէլէրինէ չիմտիլի.ք հիչ պիր սէպէպ կէօրիւլմէմէ.քտէ տիր ։ Խմտի էկէր պու իւչ տէվլէԹլէրին՝ սուլհը մունհաֆազա իԹմէ.ք արզուսի մէյտերէ.քլէրինէ գարչը Ֆրանսանըն էֆքեարը խուսումէԹքեարանէ իլէ միւԹթէֆի.ք օլման չայեալարը տէվերան իԹմէ.քտէ խսէ, պու չայեալար, Ֆրանսա հիւքիւմէԹինտէ պիր ինկըլապ զուհուրլէ, տէվլէԹի միւչարիլէյհա Թարաֆընտան լը.ք տէֆա սուլհ ալէյհինտէ պիր գըեամ վուգու պուլաճագը գօրգուսունտան նաչի տիր ։ Ինչպու գօրգունուն մագրունը օրհնէԹ օլտուղունու զաննը իԹմէյիզ ։ Մէկէրչի Ֆրանսատա պիր ինկըլապ զուհուրլէ, մէվզի իգԹիտարէ կէլէն պիր աաէմ վէ եախօտ պիր հիւքիւմէԹ՝ Ֆրանսըզլարըն էֆքեարը ճէնկճուեանէլէրինի Թաձրի.ք իլէ, պիր տագըըտէ միւվաֆֆագիյէԹ տահաեօր իԹմէլէ, պէօյլէ պիր հալ վուգունտէ, վէ Ֆրանսանըն զալէպէսի հալինտէ Թագտիրէ, ԻԹալիա, Ավսթրիա վէ ԻԹալիա տէվլէԹլէրի հէր պիրինի խալ չէնտի խալի տահա զիեատէ մաամուրէ, վէ Ֆրանսա, պիրի Ալմանիա մէմալի.ք մախուսինէ հաճում իտէճէ.ք, Ավսթրիա վէ ԻԹալիանըն մէվգի.քլէրի Թահլիքա տիրլօմասի նօդԹասի նազարըլա մունճիալի իզԹիրապա վէ պատէհսէ աաքէրի նօգԹաի նազարըըլա ճայիի մուտախալէ օլաճագ տըը ․

Ցի.քէր Թարաֆտան ֆարզ խսէլիմ քի, Ֆրանսա՝ Ֆրանսա վէ ԹԼԹ. Թօլիաեա հիւճում իԹտիկի հալտէ, Ալմանիա վէ Ավսթրիա տիրլօմաԹլարը Ֆրանսանըն ԻԹալիատա տախի տիկէր պիր ճիւմհուրիէէԹ Թէչքիլիյլէ, չարգա տօղրու Թէվսի հուտուտ, վէ ԻԹալիաեանըն ԻԹիլա իԹմէսի, վէԹանլարընըն մէնաֆիինէ մուվաֆըգ օլուպ օլմատըղընը տուչյունէճէ.ք տիրլէր, զիրա Ֆրանսանըն ԻԹալիաեա իւԹիլա իԹմէսի, Ալմանիա վէ Ավսթրիանըն մէվգի հագգըըլարընա զայըը միւսայիտ տիր ․

Եվրօբանըն չիմտի.քի խարիԹասընա նազարէն, Ֆրանսա՝ ԻԹալիա իլէ ԻԹԹիֆագ ԻԹմէ.քլիզին Ավսթրիա ուզէրինէ հիւճում իԹէ.ք, Փիլինէ ալէյհ, Ավսթրիա իչ պու հիւճումէ, էվվէլքի գատար էհէմմիէէԹ վիրէմէզ ․

Ֆրանսանըն ԻԹալիատա իլէրլէմսինէ, Ավսթրիա վէ Մաճարիսթան հուտուտու զարպիեէսի աաայիչինին ալըընա Ալմանիա տախի վազիֆէսիզ պուլունամամագ, զիրա Ավթրիանըն զուվվէԹ վէ էմնիէէԹի Ալմանիա իչին էլզէմ պուլունտուղունտան, Ալմանիատա ագըլ պաչընտա օլարագ հիչ պիր աաի.րըլմաԹ եօգ տըը քի, Ավսթրիանըն քէնտի հալինէ Թէր.քը, մահվ վէ եախօտ Ալմանիաեա խասիմ օլմասընը Թէրվիճ իԹսին ․

Մունհարէպէլէրին վէ ֆիԹուհաԹլարըն իչպու նէԹիճէլէրի էհէմմիեէԹի արիգ ու ամիգ տիւչիւնիլուրսա կէլինէ, ամինէ.քի նէԹիճէնին հասըլ օլաճագը տէր.քեար տըը ․ Շէօյլէ քի, իւչ սուլհբէրվէր եանի Ալմանիա, Ավսթրիա վէ ԻԹալիա տէվլէԹլէրինտէն պիրինէ մունհաճէմ խոտիլիկի Թագտիրտէ, մէզ.քիւր իւչ տէվլէԹլէր՝ մունհաֆազայի սուլհ ու սալահ զըմնընտա մունհարէպէեէ մէճպուր օլաճագլար տըը ։ Պու իւչ տէվլէԹլէրին բօլիԹիգասը ագըլանէ խտարէ օլունտուղճա, պունլարտան հէր պիրի՝ լաԹինճէ չու տարպը մէսէլի եանի "եալընըզ գօժունուն իհրագ վէ Թէլէֆ օլմասը իչին պիԹէպիլիր" տարպը մէսէլինի քէնտիսինէ մէպտէ իԹԹիխազ իտէպիլիր ։ Ինչպու էֆքեարը, տուսէլի միւչարիլէյհիւմին եվլաաըը ումուրը ֆի.քիրլէրինտէ վիճտանէ կէօմիւլմէ.ք իչին, մուահէտաԹը մախսուսէէ լիզում պուլունտուղունու զանն իԹմէյիզ, վէ պէօյլէ մուահէտաԹ մէվճուտ օլսա օլմատըղընը տախի պիլմէյիզ, ֆագաԹ ֆէննի Թարիխ հիքմէԹինէ նազարէն, մէզ.քիւր իւչ տէվլէԹլէրտէն հէր պիրինին՝ սուլհու իլԹիզամ իլէ, միւչԹէրէ.ք իւլ մէնաֆի օլան տիկէր տէվլէԹլէրտէն հիչ պիրինին տիւչարը մուհաճէմէ օլմաաընը Թէճվիզ իԹմէեէճէկլէրինէ իսԹէաամ օլմուչուզ տուր ։

ՄԻՒԹԷՆԷՎԻՅԷ

—

Ինկիլթէրրա տէվլէԹինին՝ եէնը Թասարրուֆունա կէչիրմիչ օլտուղու ատանը.քի վէ պու կիւն.քի Թէլէկրաֆնամէլէրտէ ինլիր օլունան Նուվէլ Կինէ եախօտ Բաժուա ճէզիրէսի, Ավուսթրալիաաան սօնրա, տիւնեանըն էն պիւյիւ.ք ատասը օլուպ, Թօբրաղը Թէսմիէէ օլունան պիր տէնիզ պօղազըլա Ավուսթրալիաաան այրըլմըչ տըր ։ Ինչպու Նուվէլ-Կինէ ճէզիրէսի՝ Ավուսթրալիանըն չիմալ ճիհէԹինտէ վագը օլուպ, ուզունլուղու 2,000 քիլօմէԹրօ վէ էնլիլիկի 500 քիլօմէԹրօտան զիեատէ տիր ։ Պու ճէզիրէտէ եէնիպի էհալի իգամէԹ իԹմիրիլմէսի բէ.ք չօգ տէֆա Թէճրիւպէ օլունմուչ իսէ տէ, հավասընըն ոյզունսուզլուղու հասէպիյլէ մուվաֆֆագ օլունամամըչ տըր ։ Պունուն սահիլ ճիհէԹի միւքէմմէլէն Թահգըգ իտիլմիչ օլմաըլա, հէլէ իչէրի Թարաֆլարը հէման պիլինմիյօրին մէճհուլ տըր ։ Պունունլա պէրապէր ճէզիրէ.յի մէզ.քիւրէ պունտան 350 սէնէ էվվէլ Բօրթիկէզլէր մարիֆէԹիյլէ քէչֆ օլունուպ, Ֆիլէմէնկլիլէր՝ պունուն սէվահիլի պօճուննա էհալի պարընտըրմագըըլը իքի տէֆա Թէճրիւպէ իԹմիչլէր տիր ։ 1842 տէ, Ֆլի նամ Ինկիլիզ հարպ սէֆինէսինին գաբԹանը Պլագվուտ՝ ճէզիրէնին պազը եէրլէրինի զիեարէԹ իԹմիչ, վէ 1848 տէ տախի Բաժլէսնագ նամ սէֆինէնին գաբԹանը ՍԹանլէյ, վէ Պրամպլ նամ սէֆինէնին միւլազըմի Կալ՝ ճէզիրէ.յի Թօլաչմըչլար տըր ։ Միւմաիլէ.յհիւմին կէօնտէրտի.քլէրի բաբօրԹօլարտա, ճէզիրէնին աճվալը արգէնէսինէ, խիւքաէ.ք տաղլարընա վէ ագաճլարընա տայիր խայլի մալումաԹ վիրէր խոլմիչ տիր ։ ԱվուԹրալիատան Նուվէլ-Կինէեէ էճնէպի էհալիսի կէօնտէրիլմէսի չօգ տէֆա Թէճրիւպէ խոլմիչ խսէ, պունտան, մագարրաԹտան զայրի նէԹիճէ հասըլէ կէլմէմիչ տիր ։ Պինապէրին սէվաբէգէ անճագ սէպէպիյլէ պու պապտէ ԹէճվիգաԹ կէօրիւլէմէճէճէկի տէր.քեար օլտուղունտան, Ինկիլիզ հիւքիւմէԹինին օրանը եէտը Թասարրուֆունա կէչիրմէսինտէն մագսատ աայի՝ ինկիլիզ սէնէտէն պէրու Բաժուա սէվահիլինտէ իճրա օլունան վէ Ինկիլիզ հիւքիւմէԹի ճանիպինտէն մէնն օլունամամըչ պուլունան էսիր ախզուԹխարլըղըն մէննինտէն իպարէԹ տիր ։

Պու ճիւմլէ իլէ չու տախի սահիհ տիր քի, Ալմանեա ՑէյԹունկ զազէԹասը, պունտան չէնտ հաֆԹա ագդէմ նէչր իԹԹի.քի պիր պէնտտէ, Նուվէլ Կինէ ճէզիրէսինին Ալմանիա տէվլէԹի Թարաֆընտան իչզալը տէվլէԹի միւչարիլէյհանըն իլէրուտէ Թէէսսիւ իԹմէ.ք Թասավվուրընտա պուլունտուղու պիլտիր միւչԹէմիլ.քեաԹ իւնկիլիզիէէԹ օլտուղունա էսաս օլապիլէճէկինի խտտաա իլիմիչ տիր ։ Վագըա պու պէնտ՝ Եվրօբատա պիր չէյ պիր Թէհասիր հուսուլէ կէԹիրմէմիչ իսէ տէ, Ավուսթրալիալըլար պունտան միւԹէհասիր օլմուչլար տըր ։ Անճագ ինկիլիզ հիւքիւմէԹինին մէզքիւր ճէզիրէ.յի իչղալ իԹմէսինէ, մէզ.քիւր հաախսէնին նէ՛ տէրէճէ եարտըմ իԹմիչ օլտուղու հէնուզ մալում տէյիլ տիր ։

Նուվէլ Կինէ սէ.քենէսի Մօնկօլ օլուպ, մէտէնիէէԹէ միւսայիտ տիրլէր ։ Էհալի մէզ.քիւրէ Նամուսլու, միւսաաադիմիւլաԹվար վէ չաքեանը էմնիէէԹ օլուպ, ալէսուվիեէ կէօչէր եվլի օլան Նուվէլ Կինէ սաայլըլաըը՝ մահսուլլարընը սէվահիլէ կէօԹիւրէրէ.ք, Բաբուալըլարըն մահսուլլարըյլա մուպատէլէ իտէրլէր ։ ՄահսուլաԹը մէզ.քիւրէ՝ ինկըլապը չէմսիէեէ Թապի մահէլլէրին մէյվէլէրինտէն, պիր նէվ խուրմա աղաճը ունունտան, աղաճ գապուղլարընտան, ապանօզտան, պահարտան վէ գուչ Թիւյլէրինտէն իպարէԹ տիր ։ Էկէր մէմլէքէԹ ումումէն իսլահ խտիլիր խսէ, վասի մէնապի հուսուլէ կէԹիրէճէկի տէր.քեար տըր, զիրա պալհըգլար սէպէպիյլէ սէվահիլինին հավասը մուզիրր իսէ տէ, իչէրիլէրի էօյլէ տէյիլ տիր ։ Վագըա պու մէմլէքէԹին խմար վէ խսլահը խայլի սէնէլէրէ միւհԹաճ օլուպ, ֆագաԹ միրուրը զէմանլէ մունհասէնաԹը մունհիմմէ խսԹիհսալ իտիլէպիլէճէկի տէ պիւիւ.քպահ տըր ։ Ինչպու ճէզիրէ՝ բէ.ք չօգ էհալի պէսլէէնէպիլիր, վէ Ինկիլթէրրա նուֆուզու՝ ճէզիրէ.յի խայլ իԹմէ.քճէ, գուլլէ.յի մահսուլէսինին օնիապէԹմէ արԹմասը, վէ իլէրուտէ ինկիլիզ էմԹաասը իչին մուհիմմ պիր Թիճարէ.Թկեահ օլաճազը տէր.քեար տըր ։

—

Պիզ Ցօտա բաչանըն Ճէպէլի Լիւբնան միւԹէսարրըֆըըը նամզէտլիկինէ Թայինինի միւնասէպէԹիյլէ Բարիսին Թան զազէԹասընտա աԹիտէ.քի մալումաԹ օգունմուչ տուր ․

Միրտիխիլէր՝ եօզարը Արնավուտլուղուն եախօտ կէկալըղըն արայի եախօտ սէ.քէնէսէ էն պիւյիւ.ք գըսմընը Թէչքիլ իտէն գաԹօլիք գաբիլէլէրինտէն էն մունհիմմի տիրլէր ։ Միրտիխիլէր՝ Գօզնէնի, Ցիպրի, Սբազի, Ֆանտի վէ Օրօշ նամլըըլէյա պէշ պայրագ Թէչքիլ իտիպ, 17 պին քիչի տիրլէր քի, պունլարտան ագալլի 2000 ճէնկճի չըգար ։

Թէչ.քիլաԹը սիեասիէէլէրի՝ պիր նէվի ասքէրի վէ մէշայիխէ տայիր ճիւմհուրիէէԹ օլուպ, րէյիսլէրի օլան գաբԹան եախօտ բրէնսին հիւքիւմէԹի՝ իսԹիպտալըն վէ պայրագտարլարըն վէ գապիլէնին իչէ եարար աաէմլէրինտէն միւրէԹԹէպ օլուպ, պիւյիւ.ք մէճլիսլէրտէ իճԹիմա իտէն մէճլիսի ումումինին գօնՖօրօսու Թահէլընտա պուլունուր ։ Գապիլէնին չիմտի.քի րէյիսի՝ Թագրիպա 200 սէնէտէն պէրու Ցօտա ֆամիլեասընտա մէնսուպ օլուպ, պազը րիվաեէԹէ կէօրէ, պու ֆամիլեա՝ Ցուգաճինի բրէնսլէրինտէն իլերի կէլմիչ տիր ։ Ցրին նէհրինին սօլ զըյըըըընտա վէ Միրտիխիա հուտուտընտա պիր Արնավուտ գաբիլէսի վար տըր քի, հէնուզ Ցուգաճինի խսմիլէ եատ օլունուր ։

Կէնճ Բրէնսին բէտէրի օլան Պիպ Ցօտա բաչա քէնտի գաբիլէսիյլէ պիրլի.քտէ օլարագ, պիտաէֆատ Օսմանըը սանճագլարը ալԹընտա մունհարէպէ իԹմիչ տիր ։ Շէօյլէ.քի 1844 սէնէսինտէ, սէրասքէր Րէշիտ բաչանըն ԹահԹը գումանտասընտա օլարագ, Եանեա միւլիմանպէյլէրի, վէ 1853 տէ Գարատաղ, վէ 1855 տէ Թունա խզէրինտէ, Սիւխօթրէ.յի մունհասէրէ էտէն հազըըլանան Րուսիա ասա.քիրի ալէյհլէրինտէ ճէնկ իԹմիչ, վէ կէրէ.ք քէնտիսինին վէ կէրէ.ք էֆրատըընըն չէճաաԹլարը Թագտիր օլունարագ, քէնտիսինէ բաչալըգ րիւԹպէսի Թէվճիհ վէ Մէճիտիէէ նիչանը զիչանը իհսան պույրուլ-

մուշ տուր ։ Վաթանտաշլարը Թարաֆընտան դարպան-բաշա Թայինէ օլունան միւմաիլէյհ Պիպ Տոստա բաշա՝ Արնավուտլուղա ավտէթինտէ, էֆքեարը սէրպէսթինէ ահսպըլյալըր պարընամամըշ, վէ պունլար Թարաֆընտան չիւպհէլի նազարըլա քէնտիսինէ պագըլմաղա պաշլանըլմըշ տըր ։

Պիպ Տոստա բաշա, պու նիզալար արասընտա վէ 1866 տա, Ճզօտրատա վագը քէնտի գօնաղընտա վէֆաթ էթմիշ, վէ պիրի Տավիգա նամընտա պիր գըզ, վէ տիկէրի էրքէք օլարագ իքի էվլատ պըրագմըշ տըր քի, էրքէք՝ օլ վագըթ 9-10 եաշընտա պուլունան չիմտիքի Բրէնք Պիպ Տօստա տըր ։ Տուլ գալան զէվճէսինին խամի իսէ, բրէնսէս Մարճէլլա օլուպ, Պիպ Տոստա՝ գապիլէսի բուլունտուղու տաամթը վէճհ իւզրէ, Միրտիթիա գօնչուլարընտան Լուրիա միւսլիման պէյլէրինտէն պիրինին գըզընը պիլինթիխապ, միւլահ գուվվէթիյլէ ղասպ իթմիշ, վէ պունու տէրհալ վաֆթիզ իթտիրիպ. Օրօչտա անընլա էվլէնմիշ տիր ։ Օլ վագըթտան պէրու բրէնսէս Մարճէլլա տինտար գաթօլիք վէ ասըլ Միրտիթիալը օլուպ, վէ միւսթագիմիւլ ախվար պիր գատըն օլմաղըլա, եէքէր Բրէնք Պիպ Տօստա՝ վալիտէսինին մէզքիւր էվսաֆը մէմտուհէսինի հայիզ իսէ, Ճէպէլ միւթէսարրըֆլըղընա Թայինի Թագտիրինտէ, պիր Թագըմ միւշքիւլաթը զայէլ իտէպիլէճէկի տէրքեար տըր ։

—

Թան ղազէթասընըն պէեանը իւզրէ, Ֆրանսա մէարիֆի ումումիէ նէզարէթի, էվվէլյա Թունուստա ասարը աթիգա Թաչարրիսի վէ միւքեմմէլէն պիր մէմուրիէթի իլմիէ իճրասը իչին 115.000 ֆրանգ, վէ սանիէն՝ Գաճիրէտէ տայիմի սուրէթտէ պիր հէյէթի իլմիէ պուլունտուրմագ իւզրէ, 129.000 ֆրանգ Թախսիսաթ Թալէպ իտէճէք տիր ։

Թէշքիլի միւթէսավվէր օլան Թունուս հէյէթի իլմիէսի՝ իքի եախօտ իւչ սէնէ իմթիտատ իտէճէք օլուպ, հէյէթի մէզքիւրէ՝ էրպապը ֆէննտէն օլան պազը կէնճլէրէ իհալէ գըլընաճագ տըր ։ Պու հէյէթ՝ աթիգ Լիպիէն, Գարթաժինուա վէ Բուէն տէվրլէրինին ասարընը Թահարրիէ մէմուր օլաճաղը կիպի, էհլի վասֆ իւլ արզ վէ նէպաթաթ վէ Թապիիյաթըն միւթէֆէքքէպ տիկէր պիր հէյէթ տախի, իլմիէ նօղթա նազարընտան իճրայի քէշֆիյաթ զըմնընտա Թունուսու տօլաշաճագ տըր ։ Իշպու սօն հէյէթ, էնճիւմէնի իլմիէէ ազասընտան Մ. Գօսօնուն վէ պիրինճի հէյէթ՝ Մ. Մ. Թիսօ, Բէրօ, Ցէժարտէն վէ իւլէմայի սայիրէնին Թահթը նէզարէթլէրինտէ պուլունաճագլար տըր ։

1880 տէ Գաճիրէտէ կէօնտէրիլմիշ օլան հէյէթի իլմիէյի մուվագգաթաէա կէլինճէ, պու հէյէթ տայիմի գըլընարագ, ասարը աթիգա Թահարրիսինէ մախսուս պիր էնճիւմէնի շարգի օլաճագ տըր ։

Իշպու հէյէթի իլմիէ իչին եաբըլան վէ իճրայը իչին Թախսիսաթ Թալէպ օլունան գանուն մուճիպինճէ, պու հէյէթէ Թախսիլ օլմագ արզուսինտէ պուլունանլար, իմթիհան վէրէճէքլէր տիր ։ Գանտիտալար՝ սէնէվի իւչ պինտէն ալթը պին ֆրանգա գատար իւճրէթ ալըճագ, հէյէթի մէզքիւրէէ տախիլ օլաճագլար, վէ հէր սէնէ մուամէլաթլարը նէթիճէլէրինի մէրճիինէ Թագտիմ իտէճէքլէր տիր ։

Պու հէյէթին, պիր տէ, աթիգ Նէճհուտիլէրին ասարը աթիգասը իլմինէ, վէ Միւսլիմանլարըն էտէպիեաթընա աշնա պիր չիւպէսի պուլունաճագ տըր ։

Փունտան պաշգա, Ֆրանսըզճա ղազէթալարըն քիֆաեէթսիզլիկի եէրլինի տօլտուրմագ իւզրէ, հէյէթի մէզքիւրէէ պիր տէ մաթպաա վէրիլէճէք տիր ։ Ֆիլվագի Ֆրանսատա եայըլըըղ Միլլէթ մաթպաասընտա Մըսըր հըուֆաթը օլուպ, վէ պու հըուֆաթ՝ Մըսըր հազզընտա մաքիւմաթ եազան Ֆրանսըզլարա քիֆաեէթ իտմէտիկինտէն, Պէրլին վէ Վիէննա մաթպաալարընա միւրաճաաթա մէճպուրիյէթ հասըլ օլմագ տա տըր ։

Պու խուսուս իչին 1883 սէնէսինէ մախսուսէն Թալէպ օլունան 129 պին ֆրանգ Թախսիսաթ, հէր սէնէ իտա օլունաճագ տըր, չիւնքի հէր սէնէ Գաճիրէտէ պուլունան Ֆրանսըզ հէյէթի իլմիէսի Թարաֆընտան պու գատար մէսարիֆ իխտիյար իտիլմէքտէ տիր ։

—

Պրիւսէլտէ.քեայըն Թէաթր տէ Նուվօթէ տը Պրիւսէլ նամ Թէաթրօտա, մաճուս Բէլթզէր տամասընա տայիր “Լուսա սօղաղը ֆաճիասը„ նամիլէ եարըլան լուպիաթըն իլք տէֆա իճրա օլունաճաղը իլան օլունտուղունտան, Բէլթզէր պիրատէրլէրին վալիտէսի պու լուպիաթըն իճրասընը մէնն իթտիրմէք իւզրէ հիւքիւմէթէ միւրաճաաթ էյլէմիշ իսէ տէ, ֆայտէ իթմէյիպ, ալթըլըն ալաֆ. 4 իւնճիւ ագշամը, Թէաթրօտա խընճախընճ ճէմիյէթ հազըր պուլունտուղու հալտէ, մէզքիւր օեուն իճրա օլունմուշ տուր ։

—

Ապրիլ ալաֆ. 6տա, Ինկիլթէրրա մէճլիսի մէպուսանընտա խարիճիէ միւսթէշարը լօրտ Ֆից-Մօրիս, Մ. Լապուշէրին պիր սուալինէ ճէվապէն, Մըսըր հիւքիւմէթինին՝ լօրտ Տըֆրինին բուրօրթօսունա իլավէ իտիլմիշ օլան նիզամնամէնին պէնտլէրինի գապուլէ մէյլալ օլտուղունու սէօյլէմիշ, վէ տէմիշ տիր քի, “նիզամնամէյի մէզքիւրըն 39ունճու պէնտի մուճիպինճէ, մէճլիսի ումումի Թարաֆընտան գապուլ օլունմատըգճա, Մըսըրտա հիչ պիր եէնի վէրկի Թարհ իտիլէմէզ ։

“Մուգատտէմա պէեան իտիլմիշ օլան իսթիգրազ՝ 4 միլեօն լիրայի ըսթէրլինէ պալիղ օլուպ, պունուն իւչ միլեօնու Թազմինաթըն Թէէտիեաթընա վէ 1 միլեօնու տախի գուլլէյի իսթիլալիէնին մէսարիֆաթընա, վէ Մըսըր հիւքիւմէթինին տիկէր մէսարիֆաթընա հասր օլունաճագ տըր ։

“Մէմուլ օլունուր քի, իտարէի Թասարրուֆա ֆէվգէլատէ րիաեէթ օլունմագ, վէ չիմտիէ տէկին վէրկիտէն մուաֆ օլան էմլաքա վէրկի Թարհ իտիլմէսի սաեէսինտէ, իսթիգրազը ճէտիտ ֆայիզլէրինին Թէէտիեէսի իչին Մըսըր էհալիսի իւզէրինէ վազ իտիլէճէք օլան պար՝ չօգ վագըթ իմթիտատ իթմէեէճէք տիր ։

“Թէէտիեաթը մէզքիւրէ, Թաֆսիլէ գանունու աս.քէրիէնա մուվաֆըգ սուրէթտէ վուգու պուլաճաղը հալտէ, Ինկիլիզ հիւքիւմէթի՝ Թէէտիեաթը մէզքիւրէ հազզընտա ասլա իշթիրաք իթմէք էֆքեարընտա տէյիլ տիր ։„

Խարիճիէ միւսթէշարը, պատէհու Մ. Պուրգունի պիր սուալինէ ճէվապէն Ինկիլիզ հիւքիւմէթինին՝ Մըսըրտա գավանինի մէտէնիէեէ տայիր լօրտ Տըֆրին Թարաֆընտան Թանզիմ օլունան լայիհայը Թաստիգ, վէ ժանտարմա վէ բօլիս Թէնսիգաթը լայիհալարընա տախի մուվաֆֆագաթ իթմիշ, վէ հիւքիւմէթին նազարը տիգգաթընա իհալէ օլունան տիկէր լայիհալար հազզընտա տախի լօրտ Տըֆրին իլէ մուխապէրէ իտէճէկինի պէյան իյլէմիշ տիր ։

—

Վիրանաթը չաղանտէ ումումէն եէնի վէզն վէ էօլչիւլէր գուլլանըլմագտա իսէ տէ, պուրատա հէնուզ էսքի վէզն վէ էօլչիւլէր գուլլանըլմագտա օլտուղունտան, չիմտիեէ գատար եէնի վէզն վէ էօլչիւ Թէտարիք իտիլէմէտի էնաճա, իւչ այ Թաղա մէճպուրիյէթ վէրիլիպ, պու իւչ այտան սօնրա եէնի էսքի վէզն վէ էօլչիւ գուլլանըլտըղը կէօրիւլիւրսէ Թագիպ իտէ, պունլարըն զապթ վէ միւսատէրէ օլունաճաղը պու քէրրէ գաթեէն իլան օլունմուշ տուր ։

—

Մըսըրտան, սօնրա բօսթա իլէ ալընան ղազէթալարըն հավատիսի տիր ։

Մատամ Տըֆրինին Մըսըրտան հարէքէթի միւնասէպէթիլէ, Խըտիվ հազրէթլէրի՝ մայիէթինտէ Թէշրիֆաթ նազըրը Զիւլֆիգար բաշա պուլունտուղու հալտէ, միւմաիլէյհաեա վիտա վիրմիշ, վէ Թարաֆէյնտէն բասիմէլի մէտա իճրա օլունմուշ տուր ։

Մըսըրտա պուլունան Ինկիլթէրրա ժէնէրալլարընտան լօրտ Նաբիէր՝ Նաբօլիէ ազիմէթ իյլէմիշ տիր ։

Մըսըր Թարաֆընտան ատը մուսամմէմ օլան իսթիգրազըն՝ Ռօչիլտ չիրքէթի Թարաֆընտան տէրուհտէ օլունաճաղը հէնուզ գարարլաշտըրըլմամըշ տըր ։ Իսթիգրազըն մէզքիւր Թահվիլաթընըն Թէտավիւլէ իխրաճը զէմանը տախի հէնուզ Թային օլունմամըշ տըր ։

ՊԷՅԹ ՈՒԼ ՄԱԼ ՆԻԶԱՄՆԱՄԷՍԻ

—

(2357 Նումերօտան տէվամ վէ խիթամ)

18· — Մաաշ վէ եաճամ վէ սէրկի վէ մուգաթա վէ գիմէթ վէ եուրտլուգ վէ սայիրէնէ խըթիհգագը օլուպ տա գապլ էլ ախզ վէֆաթ իտէնլէրին, վարիսի մէշրուընըն Թահգըգըյլա միւսթահագ օլտուղու մէպալիղին պէր նէհճի չէրի Թագսիմ վէ սուրէթի իթասընա տայիր լազըմ կէլէն միւգթէզա իլամը՝ ազլամ վէ տէվայիրտէն լէտէլ հէվալէ պէյթ իւլ մալ գասամըղը Թարաֆընտան Թանզիմ վէ իթա գըլընաճագ տըր ։

19· — Միւսթէսնա օլարագ խազինէի ճէլիլէ մուգաթաաթ վէ մէրպութաթընտան պուլունան վէ մուամէլաթը պիրնէ վէ սէնէտաթը րէսմիէսի խազինէտէն իթա գըլընան էնֆիեէճի վէ դուրու գաճվէճի վէ Թախմիզխանէ վէ սագա վէ պունա միւմասիլ միւլք կէտիքլէրի հիյնի մուպաեաասընտա վէ ահալըընըն վէֆաթըյլա ինհիսարը վէրասէթին սուրէթի մէշրուէտէ պէեանըյլա Թագսիմի մուամէլաթընա պէյթ իւլ մալ գասամըղընտան միւգթէզա իլամը իթա գըլընաճագ տըր ։

20· — Մատէն սահիպի իմթիեազ վէ միւթէահհիտլէրինտէն վէֆաթ իտէնլէրին ինհիսար վէրասէթիյլէ մուամէլաթը միւգթայիեէսի լէտէլ հէվալէ իսէ պէյթ իւլ մալ գասամըղը Թարաֆընտան Թահգիգ վէ միւգթէզա իլամը իթա գըլընաճագ տըր ։

21· — Պալը զապթիեէտէ էմվալը մէսրուգէ նամիլէ հըֆզ օլունուպ սահիպի զուհուր իթմէեէն, վէ միւատէթի նիզամիեէսի ինգըզասընտա լէտէլ միւզայէտէ ֆիւրուխթ օլունաճագ օլան էմվալ վէ էշեա՝ նիզամնամէյի մախսուսունտա մուհարրէր գօմիսիօն մարիֆէթիյլէ վէ պէյթ իւլ մալ գասամը տախի հազըր օլտուղու հալտէ սաթըլըպ, միւֆրէզաթ վէ էշեանըն ճինս վէ միգտարը իլէ աթիմէնի Թանզիմ վէ խազինէէ իթա գըլընաճագ տըր ։

22· — Պէհհէր իւչ այտա պիր քէրրէ պիլճիւմլէ Թէրէքէլէր իլէ վարիսի ղայիպ հիսսէլէրինին, վէ վարիսի մաարուֆ վէ մաարուֆէսի օլմաեարագ պէյթ իւլ մալ մարիֆէթիյլէ Թահրիր օլունան Թէրէքէլէր ասարը մահֆուզէսինին, վէ պունլարտան վէրէսէսինէ իթա գըլընան մէպալիղ իլէ Թագսիմ օլունմայըպ սանտըգտա հըֆզ օլունան ագչէնին միգտար վէ կէմիեէթինի հավի պէյթ իւլ մալ գասամըղը իլէ պէյթ իւլ մալ միւտիրիեէթի Թարաֆլարընտան մուսատագ վէ մէմհուր օլարագ իքի գըթա ճէտվէլլի տէֆթէր Թանզիմ օլունուպ, պիրի մագամը ճէլիլի Ֆէթվափէնահիէ վէ տիկէրի տախի Մալիեէ նէզարէթինէ Թագտիմ գըլընաճագ տըր ։

23· — Թէրէքէաթ էսմանը միւպիլիեէսինին նիզամը վէճհլէ հըֆզընա իթինա վէ տիգգաթ օլունուպ, խիլաֆը նիզամ պիր ագչէսի ախզ վէ սարֆ օլունմաեաճագ տըր ։

24· — Պայէտատ մուհարրէր պիլճիւմլէ տէֆթէրի՝ պէհէր կիւն ազշամ վագթը պէյթ իւլ մալ գասամը Թարաֆընտան սանտըղը մախսուսունա վազ իթտիրիլիպ, պատէլ թէմհիր խազինէտէ էվրագ հըֆզընա մախսուս օլան մահէլլէ նագլ իլէ հըֆզ իթտիրիլէճէք տիր ։

25· — Պէյթ իւլ մալ գասամըղընտա իգթիզասընա կէօրէ Թէզքիրէ օլունմագ իւզրէ, էրպապը իգթիտարտան պիր պաշ քեաթիպ իլէ մաեէթինտէ իքի քեաթիպ պուլունաճագ տըր ։

26· — Պէյթ իւլ մալ գասամէթ տայիրէսինէ այիտ պիլճիւմլէ Թէրէքեաթ վէ տաավի վէ մէսայիլի սայիրէ՝ քէթէպէյի մէվճուտէտէ միւնավէպէթէն Թահրիր վէ րուեէթ իթտիրիլէճէք, վէ ֆագաթ էհէմմիեէթի մախսուսէյի հայիզ օլան մէսալիհին րուեէթի միւսթէհնա օլարագ, քեթէպէնին էն միւգթէտիր վէ էհլիեէթլիսինէ հէվալէ օլունապիլէճէք տիր ։

27· — Պէյթ իւլ մալ գասամըղըյլա մահէթի մէմուրլարը՝ էյթամը րէսմիեէյի Թաթիլլիեէտէն մաատա պէհէր կիւն վագթ ու զէմանիյլէ տէվամ իտիպ, պիլա էօզրը չէրի Թաթիլ իթմէեէճէքլէր տիր ։

28· — Պէյթ իւլ մալ գասամըղընա այիտ մէսալիհտէն հէր պիրինին իխթամընտա խարճը վէսիգէեէսի իւթիֆա օլունան մասլահաթըն նիհաեէթ իւչ կիւն զարֆընտա գեաթիպի Թարաֆընտան զապթընա Թաթպիգան միւհիւրտէսի գալէմէ ալընըպ, Թարիխ վազըյլա պէյթ իւլ մալ գասամըղընա, վէ օրատան տախի նիհաեէթ իւչ կիւն զարֆընտա Թէտգիգ վէ Թասհիհ իլէ եազըլա տէհաիչարէթ օլունտուղտան սօնրա, գէզալիք իւչ կիւն զարֆընտա իլամ վէ տէֆթէրի գասամ վէ սայիր նէ իսա գուլէ սէնէտի չէրի իսէ եազըլըպ, Թարաֆը գասամէտէն գայտ օլունա տէեռու իշարէթլէ գայտ իթտիրիլիպ, էկէր նիհաեէթ իւչ կիւն զարֆընտա Բումէլի վէ Անատօլու գազասքէրլիքլէրի մագամընտան գանըղընա այիտ իսէ իմզա վէ Թէմհիր իթտիրիլէրէք, սահիպինէ իթա գըլընաճագ տըր ։

29· — Քէթէպէտէն պիրա էօզրը չէրի տէվամ իթմէյէն վէ խատէմի չէրի չէրիֆէ եագըշմաեաճագ մուզաննէյի սուի օլան մէվագըտա կէօրիւլիւպ իսպաթ օլունանլարը, էհտինտէ պուլունան իչի միւրիտնէմէտէ պրագըլըր, վէ 28 ինճի մատտէտէ պէեան օլունտուղու իւզրէ, մաղլահաթըն իխթամընտա իլամ միւվէտտէսինի գալէմէ ալմայըպ Թէէխիր, վէ եախօտ ահհայը մէսալիհտէն գալէմէէ վէ սայիրէ նամիւլէ ֆազլա ազչէ մէթալիպէ իսճէսարէթ լէտէլ Թահգիգ պիրինճի տէֆա իմթար, վէ իքինճի տէֆա Թէվպիխ օլունաճագ, վէ Թէքէրրիւրի հալինտէ պիր մահ իչտէն չէքտիրիլէրէք, նիհաեէթ իլաճը նէֆուլէրինէ միւթէնէպպիհ օլմաեանլարըն գայտը Թէրգին օլունաճագ տըր ։

30· — Պէյթ իւլ մալ գասամըղը մաեէթինտէ պէյթ իւլ մալ խասէմէսի նամիլէ էրպապը էհլիեէթտէն մուվազզաֆ իքի մէմուր պուլունտուրուլուպ, պունլար միւնասէպէթտէն Թէրէքէլէրէ կէօնտէրիլէճէք, վէ Թէրէքէնին կիթմէտիքլէրի զէման տայիրէ գասամընտա խուսուսաթը սայիրէտէ իսթիխտամ գըլընաճագ տըր ։

31· — Պիլճիւմլէ Թէրէքէլէրին խուսուսաթը սայիրէտէն միւնասիպ աաավիտէ իգամէ օլունաճագ չահիտլէրին էմրի ալի վէ մէճէլլէյի ահքեամը ատլիեէնին Թէվֆիգան, Թէզքիէլէրինին իճրասը իչին պէյթ իւլ մալ գասամը Թարաֆընտան պիր մէմուր Թայինի գըլընաճագ տըր ։

32· — Պիլճիւմլէ Թէրէքէլէրտան դուրուշտա պիր բարա վէ սահիպի զուհուր իթմէյիպ էմվալը մէսրուգէ նամիլէ զապթիեէտէն հըֆզ օլունարագ, միւտտէթի նիզամիեէսի ինգըզասընտա վէ գօմիսիօնը մախսուս հուզուրունտա պէյթ իւլ մալ գասամըղը մարիֆէթիյլէ լէտէլ միւզայէտէ պիլի, վէ միւֆրէտաթը ռէսմի տէֆթէր օլունան էշեա վէ նուգուտտան քէզալիք դուրուշտա պիր բարա խարճ, վէ տէֆթէր վէ միւգթէզա իլամլարընտան պինտէ 10, վէ վարիսի ղայիպ հիսսէսի իչին րէսմի ատի պինտէ 60 դուրուշ խարճը վէսիգէ ալընըպ, Թէրէքէաթ էշեայի միւպիլէէսինյլէ զայթինէտէն սաթըլան էշեա իչին պինտէ 30 դուրուշ իւճրէթի տէլլալիէ, վէ տէֆթէրի գասամ իչին պինտէ 60 բարա, վէ իպալէ վէ վէրասէ վէ վէքեալէթ իլամ վէ հէօճճէթլէրինտէ վէ միւգթէզա իլամաթընտան 5 պին դուրուշա գատար օլանլարընտան 3, վէ անտէն զիեատէ մէպալիղի հավի օլանլար իչին 5 դուրուշ գայտիէ ալընաճագ տըր ։

33· — Վարիսի ղայիպ հիսսէսի իչին ալընան 60 դուրուշ րէսմի ատինին 50 դուրուշուլա տէլլալիէ իւճրէթինտէն ալընան 30 դուրուշուն 15 դուրուշու խազինէէ իրատ գայտ օլունաճագ տըր ։

34· — Պիլճիւմլէ Թէրէքէաթտան ալընան դուրուշտա պիր բարա իլէ զապթիեէտէ հըֆզ օլունուպ, մարիֆէթի չէրի իլէ լէտէլ միւզայէտէ պիի վէ սէպթի տէֆթէր օլունան էշեա վէ նուգուտտան խարճը տէֆթէր օլարագ ախզ գըլընան դուրուշտա պիր բարա, վէ միւգթէզա իլամլարըյլա ղայիպ հիսսէսի րէսմի ատինինտէն պագը պինտէ 10 դուրուշ հըֆզ օլունուպ, հէր պու խիթամընտա սուրէսիւ խարճը իմզա օլարագ, այնի օլան գապզաքերէ, վէ սուրէէսիւ պէյթ իւլ մալ գասամընա, վէ սուրէէսիւ պագըսընըն նըսֆը պաշ քեաթիպ վէ քեաթիպլէրէ, վէ նըսֆ ախըրը մահէթ քէթէպէսի պէյնլէրինտէ սէվիէն Թագսիմ գըլընաճագ տըր ։

35· — Տէլլալիէ րէսմի օլան պինտէ 30 դուրուշտան պագը 15 դուրուշչուն 10 դուրուշու տէլլալիէ, վէ 5 դուրուշու Թէրէքէ քեաթիպինէ իթա օլունաճագ տըր ։

36· — Պէյթ իւլ տայիրէսինճէ իշպու Թալիմաթ ահքեամընա մուղայիր օլան մուամէլաթ վէ ասուլը գատիմէ պատէմա մէրի վէ միւթէպէր օլմաեաճագ տըր ։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

—

Լօնտրա, 17 ապրիլ

Էվվէլքի մալիւմաթըն մուղայիրի օլարագ պազը ղազէթալարըն գավլինէ րիվայէթ իթտիքլէրինէ կէօրէ, Ինկիլթէրրա տէվլէթինին Պիւքրէշ սէֆիրի Մ. Վիտ՝ Գաճիրէտէ օըը է-Մալէթ էէրինէ Ինկիլթէրրա տէվլէթի տիբլօմաթիգ մէմուրլուղունա վէ ժէնէրալ գօնսօլօսլուղունա Թային օլունաճագ տըր ։

Բարիս, 17 ապրիլ

Հիւքիւմէթ՝ Թօնքէն սէֆէրի իչին մէճլիսի մէպուսանտա պէշ միլեօն ֆրանգ Թախսիսաթ Թալէպ իտէճէք տիր ։

Կրան տիւգ Գօնսթանթէն պու կիւն Աթինատան պուրաեա վասըլ օլմուշ տուր ։

Լօնտրատան Թան ղազէթասընա պէր վէճհի աթի եազըլմըշ տըր ։

Նուվէլ կինէ ճէզիրէսինին Քվինսլանտ հիւքիւմէթինէ ալէլ աճէլէ իլհագ խուսուսունտա, Ալմանեանըն Ավուսթրալեա հազգընտագի Թասավվուրաթընտան տօլայը չիւպհէ իտիլմէսինտէն նէշէթ իթմիշ տիր ։

Պէրլին, 18 ապրիլ

Իմբէրաթօր հիլեօմ՝ տիւն ագշամ վէ յապատէնէ միւթէվէճճիհէն հարէքէթ իյլէմիշ տիր ։

Էօքսէր ղազէթաէր՝ բրէնս Պիզմարգա տիւգ տը Լօէնպուրկ իւնվանը վէրիլէճէքինի Թէքզիպ իտիյօրլար ։

Գալլիէն րիվայէթ իտիլիքինէ նազարէն, Իսպանեա հիւքիւմէթի Թիճարէթ ահտնամէսի ալէյհինտէ էինէ

միւչքիւլաթը ճէւոտէ չըզարմըշ, վէ Ալմանիա Թարաֆընտան փուզ-ու պուլան միւսաատէթ.քեարլըղլարըն ղայըը քեաֆի օլտուղլարընը պէեան իյլէմիշ տիր ։

Բէթրէպուրկ, 18 ապրիլ

Բէսմի թէթէեվվիւճ էտիլմէմիշ, Բուսիա իմբէրաթօրունուն՝ չէհրին Հանկը Թարաֆընտան Մօսղուաեա տախիլ օլաճաղը հէնուզ մալիւմ տէյիլ տիր ։

Ժուրնալ տը Սէն-Բէթրէպուրկ ղաղէթասընըն պէեանը իւզրէ, ճէպէլի Լիպնան միւթէսարրըֆլըղընա Թայինի օլունաճագ նամզէտ, տիկէր տէվլէթլէր Թարաֆընտան դապուլ օլունտուղու հալտէ, Բուսիա տէվլէթի տախի դապուլ իտէճէք իմիշ ։

Լօնտրա, 18 ապրիլ

Տէյլի Նիւզ ղազէթասընըն՝ Գահիրէտէն ալտըղը պիր թէլէկրաֆնամէ իւզէրինէ Թէէվվին իթտիլլինէ կէօրէ, Խըտիվ հազրէթլէրի՝ պիրատէրի Հասան բաշաեը Սուտան սէֆէրի պաշ գումանտանլըղընա Թային իտէճէք իմիշ ։

ԻԼԱՆԱԹ

—

(Շէհիր էմանէթինտէն)

22 մարտ սէնէ 99 Թարիխինտէ տէրտէսթի միւնագասա պուլունտուղու իւսն գըլըճան Տօլմա-պաղչէ կաղխանէսինին Թամիրինէ միւգթազի ըմթօրթ վէ Թէֆէրրուաթը 5 նիւ.ք 30 պին ղուրուշտա միւթէհիտիւ իւհտէսինտէ օլուպ, նիսանըն 16նճը ճումա իրթէսի կիւնիւ գարարը գաթիսի վիրիլէճէկինտէն, Թէնզիլէյէ Թալիպ օլանլարըն՝ եէվմի մէզքիւրտէ գատար Թէէմինաթ աղչէլէրի վէ միւթէպէր .քէֆիլլէրիյլէ պէրապէր Շէհիր էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի ։

4 նիսան, սէնէ 99 2—2

Օրման վէ մէատին մէճլիսինտէն

Պուլկար-տաղը մաադէնի հավալիթինտան 53,799 եէնի տիրհէմ ոխնա պէհէր տիրհէմի 30 բարատա, վէ 388 եէնի տիրհէմ ալթունուն ահսի պէհէր տիրհէմի 14 ղուրուշտա Թալիպի իւհտէսինտէ օլուպ, իշպու չէհրի նիսանըն 11 ինճի բազար իրթէսի կիւնիւ գարարը գաթիսի վիրիլէճէկինտէն, գամիւ իլէ Թալիպ օլանլարըն՝ եէվմի մէզքիւրտէ սաաթ 9 ա գատար տէբօզիթօ վէ եա միւթէպէր .քէֆիլլէրիյլէ պէրապէր Օրման վէ մէատին մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի իլան օլունուր ։

5 նիսան, սէնէ 99

ՂՈՒՆԵԷԹ-ԻՒԼ-ԼՈՒՂԱԹ

ԽՍԷՐԻ

Մէհէմմէտ Շիւքրի վէ Միքայէլ Աչճեան

Իշպու Ֆրանսըզճատան Թիւրքճէեէ օլան մուհիմմ լուղաթ .քիթապընըն 20նճի ճիւզի չըզմըշ օլուպ, Խութանպօլտա է.քսէր .քիթապճը տիւ.քքեանլարընտա, վէ Պէյօղլունտա, Ղալաթա—սէրայ ղարշըսընտա.քի Թիւթիւնճիւ տիւ.քքեանընտա, վէ Տօղրու-եօլտա, 458 նիւմէրօլու Բաքալտա նամ .քիթապճը տիւ.քքեանընտա վէ սայիր մահէլլէրտէ ֆիւրուխթ օլունուր, վէ արզու իտէն, Խութանպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ .քիթապճը Առա.քէլ աղանըն տիւ.քքեանընտա ապօնէ եազըլըր ։

Պէհէր ճիւզի 2 ղրուշ տուր

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ

ՇՐՋԱՆ Բ. ՀԱՏՈՐ Զ.

ՄԱՍՆ Ա.

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Տօգթ. Իւթիւճեան էֆէնտինին Թէէլիֆքէրտէսի օլան իշ պու միւֆիտ րիսալէնին պիրինճի ճիւզիւ տախի չըզմըշ օլուպ, ֆիյաթը մուղարրէրէսի իլէ հէր եէրլէրի .քիթապճը վէ ղազէթա սաթըճըլարընտա պուլունուր ։

ՃԷՆԱՊԸ ԱՇԳ

(SON ALTESSE L'AMOUR)

—

ՄՈՒԻԷԼԼԻՖ

ՔՍԱՎԻԷ ՏԸ ՄՕՆԹԷՊԷՆ

Իշպու միւէլլիֆ վէ ճալիպ հիքեաեէնին պէշինճի ճիլտի տախի Թապ իտիլմիշ օլուպ, մաթպաամըզտա վէ ղաղէթա սաթան Թիւթիւնճիւ տիւ.քքեանլարընտա, վէ պիլխասսա Խութանպօլտա .քէօբրիւ պաշընտա վագը սաւճու Պօղոս աղանըն տիւ.քքեանընտա սաթըլմագտա տըր ։

Ֆիյ 12 ղրուշ

ԵՐԿՐԱԳՈՒԽՏ

ԴՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

ՀԱՆԴԷՍ ԱՄՍԵԱՅ

Հրատարակութիւն

ԱՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Տնօրէնութեամբ

Յ. Յ. ՊԱՐՈՆԵԱՆԻ

Ա. ՏԱՐԻ 1883 ՓԵՏՐՈՒԱՐ

—

Իշպու այըը ըհսալէնին մունէլլիֆինի Թէպրիքլէ պէրապէր, տէվամընը վէ մուվաֆֆագըյէթինի Թէմէննի իյլէրիզ ։

Ե. ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

—

ԳՐԱԿԱՆ ԵՒ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՏԵՏՐ Դ.

Արամեան տպագրութիւն

Հաւաքածոյս ամիսն անգամ մը կը հրատարակուի տետր առ տետր ։ Տասներկու տետրին (այսինքն տարեկան) բաժանորդագինն է Պոլսոյ համար 20 և գաւառաց համար 25 դահեկան, իսկ օտար երկրաց համար 6 ֆրանգ ։ Բաժանորդագրութեան տեղին է մայրաքաղաքիս մէջ Արամեան Գրատունն՝ Ցակոբեան խան, և Զմիւռնիոյ մէջ Աւետեան Մուշեղ խումբ բագրատունին՝ ի հիրիտ խան ։ Տետր առ տետր կը վաճառուի Պոլիս Ջլավաճառ Պօղոս Աղայի, Ղալաթիա՝ Վլրըրի, և Բերա Վայսի քով ։

ԳԱՂՂԻԵՐԷՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԸՍՏ ՕԼԷՆՏՈՐՖԻ

Ա. Մ. ԴԱՐԱԳԱՇԵԱՆՑ

Տպագր. Մեսրոպ Յ. փափազեանի

—

Կեդրոնատեղին է գաւառական գրատուն Յ. Ս. փափազեան, Ուզուն-չարշի թիւ 370 ։

Գին 15 արծ. դահեկան ։

ԸՆԴԱՐՁԱԿ

ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ

Ի Սիմոն Միքայէլեանէ

Հատոր Ա.

Այս Ա. հատորը որ միայն 'ի լոյս ընծայուած է կը պարունակէ Նախնական դպրոցաց Թուաբանութեան պէտք եղած բոլոր մասերը և գործնական կենաց մէջ հարկ եղած բոլոր Թուաբանական հաշիւները, դասագիրք մը ըլլալու բոլոր հանգամանքներն ունի թէ դիւրուսոյց եղանակաւը թէ տեսական հաստատութեանց բազմազանութեամբը և թէ խնդրոց մասին ունեցած ճոխութեամբը և ամէն կարգի ազգային օգտակար գիրք մը կրնայ ըլլալ ։

Կը վաճառի ամէն Ազգային գրավաճառաց քով գին 12 ղրուշ ։ Կեդրոնատեղին է Զաքմաքճըլար փողոց թիւ 20 գրատունը ։

Խութանպօլտա Մահմուտ-բաշատա.քի չարշը գարուսունտա խալքըլար խանը իթթիսալինտէ Թօհաֆճը վէ .քիթապճը տիւ.քքեանընտա Մէճմուայի Հավատիս ղաղէթասընըն սաթըլմագտա օլտուղու, վէ իսթէեէն իտէնլէրին օրաեա միւրաճաաթ իյլէմէլէրի իլան օլունուր ։

ԻՏԱՐԷՅԻ ՄԱԽՍՈՒՍԷ

Իշպու 1883 սէնէսի Ապրիլ 1 ինճի ճումա կիւնիւնտէն իթիպարէն իտարէյի Մախսուսէ վաբօրլարընըն վագթը հարէքէթլէրի ։

ԱՏԱԼԱՐ ԹԱՐԻԳԻ

Բօղազ իչինտէն Ատալար ճանիպինտէն Քէօբրիւեէ

11 50	Պիւյիւք Ատատան Հէյպէլի Պուրկազ Գընալը Քէօբրիւ ։
12	Բէնտիքտէն Գարթալ Պէօյիւք ատա Հէյպէլի. Պուրկազ. Գընալը ։
8	Գարթալ, Պէօյիւք ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը ։ (1)

—

Քէօբրիւտէն Ատալար ճանիպինէ

2 50	Գընալը, Պուրկազ, Հէյպէլի ։ Պ. Ատա Գարթալ ։ (1)
9 50	Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պէօյիւք ատա, Գարթալ Բէնտիք ։
10 45	Գընալը Պուրկազ Հէյպէլի Պէօյիւք ատա ։

—

Բօղազ իչինէ Ատալար ճանիպինտէն Քէօբրիւեէ

11 45	Բէնտիքտէն Գարթալ Պ. Ատա. Հէյպէլի. Պուրկազ Գընալը ։
8	Գարթալ Պէօյիւք ատա Հէյպէլի. Պուրկազ. Գընալը.

—

Քէօբրիւտէն Ատալար ճանիպինէ

2 50	Գընալը Պուրկազ Հէյպէլի. Պ. ատա Գարթալ, Բէնտիք ։
9 50	Գընալը Պուրկազ Հէյպէլի Պ. Ատա Գարթալ Բէնտիք ։

—

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ

[illegible]

ՔԷՕԲՐԻՒՏԷՆ

1 55	Իզմիտէ հարէքէթ իտէն գաթարա	Ն. 2
10 55	Բէնտիքէ կիտէն	8

(1) Իշպու սէֆէրլէր եալընըզ ճումա կիւնլէրի իճրա օլունաճագ տըր ։

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱՅԱՆ

2 55	Բէնտիքտէն կէլէն	Ն. 1 գաթ
11 40	Իզմիտտէն կէլէն	Ն. 5 գաթ

—

ԳԱՏԸ ՔԷՕՅ ԹԱՐԻԳԻ

Բօղազ իչինտէն հէր

Քէօբրիւտէն	Գատը քէօյինտէն
12 45	12 45
1	1
1 45	1 45
2 50	2 50
3 15	3 15
4 15	4 15
5 50	5 30
8 50	8 50
9 15	9 15
10 —	10 —
10 45	10 50
11 30	11 20
12	11 45

—

Բօղազ իչինէ

Քէօբրիւտէն	Գատը քէօյինտէն
1 —	1 —
2 —	2 —
3 —	3 —
4 —	4 —
5 —	5 —
6 —	6 —
8 —	8 —
9 —	9 —
10 —	10 —
11 —	11 —
12 —	11 45

—

Թէհլիքէտէն հալէր մուննմագ իչին տիւման օլտուղու զէման հէր վաբօր պուլունտուղու նօգթատա Թէվագգուֆ իտէճէկի կիպի, պօրա վէ ֆուրթունա միւնասիպէթի իլէ պու սէֆէրլէր իճրա օլունամազ իսէ, պու պապտէ եօլճուլարըն պիր ռէջլէմէյէ հագգլարը օլամայաճագ տըր ։

Քէօբրիւ վէ իսկէլէ մէմուրլարը այնէն պիլէէթ ալըպ պիլէէթ եէրինէ բարա ալմալարը քիւլլիէն մէմնու տուր ։ Միւթէճասիրլարը պէր մուճիպի Թալիմաթ չէտիտէն մէսուլ տուր ։ Պինտէն ալէյհ վաբօրա բաքիպ օլաճագ զէվաթըն քէօբրիւտէն ալըմէթլէրինտէ պիլէէթլէրինի իսկէլէտէն, վէ հինի ավտէթլէրինտէ Գատը գարիէսի իսկէլէսինտէն մաատա, վաբօրլար տէրունինտէ պիլէէթլէրինի ալմալարը միւսթէրճա տըր ։

Ախշամլարը քէօբրիւտէն սաաթ 9 50 տէ Ատալարա, վէ սաաթ 11 50 վէ 12 տէ Գատը քէօյիւնէ հարէքէթ իտէն վաբօրլարա ճիւրմի պէյլիւք վէ եօլճուլարը իզամ իտէր տէրէճէտէ օլան նիւք վէ էչէա գապուլ օլունմայաճագ տըր ։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԵՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 18 ապրիլ	
Ինկիլիզ գօնսօլիտի	102-9/16
Էսհամը ումումիյէ աչըլըշ	11-7/8
» » գաբանըշ	11-7/8
65 իսթիգրազը	14-3/4
69 »	12-3/4
71 »	75-1/8
72 » (Պօնտիւ Թրէզօր)	24-1/4
73 »	11-3/4
Օսմանլը պանգասը	20-1/8
Բուսիա իսթիգրազը 1873	87-1/4
Մըսըր իսթիգր. պիրլէշմիշ	76-1/4
» իմթիեազլը (չըմէնտըֆ.)	96-
Տէվլէթի Ալիյէնին 77 իսթիգ.	87-3/8
Տայիրա սանիյէ	73-7/8
Մըսըրըն Բօչիլտ իսթիգրազը	97-3/4
Մաճարիսթան էսհամը	102-3/8
Գամպիօ Բարիզ	
Բարիզ 18 ապրիլ	
Ֆրանսըզ ֆօնտօսու 3%	113-95
» » 5%	114-55
Էսհամը ումումիյէ աչըլըշ	12-10
» » գաբանըշ	12-07½
65 իսթիգրազը	
69 »	65
73 »	59-
Բումելի չըմէնտըֆ. թահվ.	57-37½
Օսմանլը պանգասը	757-50
Գրէտի Լիօնէ	557-50
Բուս ֆօնտօսու 5% (1877)	93-
Բուսիանըն չորդ իսթիգր.	
Իթալիա ֆօնտօսու	91-30
Մըսըր իսթիգ. պիրլէշմիշ	385-
Իսբանեա խարիճի իսթիգ.	64-3/8
Գամպիօ Լօնտրա ուզէրինէ	25-23
Բարիզ (Պուլվար) 18 ապրիլ	
Ֆրանսըզ ֆօնտօսու 5%	112-82½
Էսհամը ումումիյէ	12-10
Վիէննա 18 ապրիլ	
Լօնտրա ուզէրինէ գամպիօ	119-85
Բումելի տէմիր եօլ թահվ.	26-70

ՂԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ.(Գ.ֆ.) ապրիլ 6 աչըգըշ	13-8½
» » ապրիլ 7 սապահ աչ.	13-10
» » էն եիւքսէք	13-8
» » էն աշաղը	13-7
» » սաաթ 5 տէ	13-9
63 իսթիգ. (Մուլթօն) 6% ֆ.	79-
65 » (Մուլթօն) 6% ֆ.	74-
69 » (Բինար) 6% ֆ.	64-05
72 » (Պօն տիւ Թրէզօր)	22-75
73 » (Բինար) 6% ֆ.	59-
Բումէլի չըմէնտըֆէր	56-75
Բաբօր ղուրուշ	
Հէվալէսիզ »	30-
Ագճէ ֆայիզի %	9-

—

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻՅԱԹԸ

Գրէտի ժէնէրալ 6%	6-38
Սօսիէթէ ժէնէրալ 6%	5-3
Խութանպօլ պանգասը	8-10
Սօսիէթէ Օթօման	4-1
Թրամվայ 5% (Գ. Ֆ.)	330-
Լավրիօմ (մաադէն)	170-

—

ԱԳՃԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը մէճիտիյէ 100 ղուրուշլուղ	Ղ. Փ.
Ինկիլիզ լիրասը	110-06
Ֆրանսըզ ալթունու	87-32
Բօլ	90-11
Գրիմից ալթունու	51-20
Պէյազ մէճիտիյէ	108-9
Մէթալիք	101-30
Պէշլիք	103-25
Ալթըլըգ	103-20
Պագըր	690-
Գարպօն գայիմէսի գարիպ	908-

—

ԳԱՅՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Էն եիւքսէք	970-
Էն աշաղը	970-
Սաաթ 5 տէ	980-

ԷՃԶԱԽԱՆԷ-ԱԹԹԱՐԻԷՍԷ

Ժ. ԱԼԷՔՍԵԱՆ

[illegible]

—

Խութանպօլտա Եէնի ճամի հավլիսինտէ Նօ. 27

—

Կէրէ.ք բայիթախթտա վէ կէրէ.ք վիլայէթտա պուլունան բէ.ք չօգ միւշթէրիլէրիմին հագգը աճիզանէ տայիմա արթմագտա օլան էմնիյէթլէրինի սալիհ չըզարմագ իւզրէ, .քէնտիլէրինէ Թէսհիլաթը միւ.քէմմէլէյի Թէէմին իտէպիլէճէ.ք սուրէթտէ պու քէրրէ միւնասէպաթըմը Թէկսիր իթմիշ օլտուղումտան, բաղպէթլու էհալինէ իլան իթմէ.քլէ .քէսպի ֆախր էյլէրիմ ։

Մաղազամտա մէվճուտ օլան .քեաֆֆէյի էմթաանըն պիրթաֆսիլ Թաատատ իթմէ.քսիզին, չու գատարը պէեանլէ իքթիֆա էյլէրիմ .քի, Նէզաֆէթէ հէր նէվի մամուլաթը .քիմեէվիեէ վէ իսբէչիարիէ, մէշրուպաթ վէ սայիրէ, հէր նէվի ալէթը ճէրրահիէ վէ ֆօթօքրաֆիէ, (մաատէնտէն, ճամտան, պիլլօրտան վէ գօմէլաստիքտէն) էտէվաթ վէ տիկէր մէվատտ վէ սայիրէ պուլունտուղու կիպի, մատէն սուլարը տախի մէվճուտ տըր ։ Պունլարտան մատատա, Թօբտան վէ բէրա.քէնտէ էն ալէա մօրինա պալըղ եաղը վէ էն նէֆիս գօգուլու մատտէլէր պուլունուր ։

Իշպու .քեաֆֆէյի էմթաա՝ Թէ.քմիլ Էվրօբանըն էն մէշհուր մալլէրի օլուպ, ֆիեաթլարը տախի ղայէթ էհվէն տիր ։

Պունտան գայրը հազար միւսթէհզէրէմ միւշթէրիլէրիմ, պալէատէ պէեան օլունան էմթաանըն էն ալէա ճինստէն օլտուղունու Թաագտիր իթմիշ օլտուգլարը կիպի, բէչէթտարլըն Թէրթիպլինտէ.քի սիրաթ վէ տօղրուլուղու տախի անլամըշ պուլունտուգլարը ճիհէթլէ, .քէնտիլէրինէ միւրաճաաթ իթմէ.քլէ միւֆթէխիր օլտուղում խալքըն էմնիյէթինէ մազհար օլապիլմէ.քլիկիմէ, խուսուսը մէզպուր իւմիտալըշ պիր սէպէպ տիւէ.ք տիր ։

Հէր կիւն միւհէնտիսանէ օլանլարա պագմագ իւզրէ, ղաեէթ Թէճրիւպէքեար օլան բէ.ք չօգ աթըբպա էճզախանէմտէ մէնսուպ պուլունմագտա տըրլար ։

Տօգթօր ժան Թէօտօրիտէս, քէլէվվէլ, հէր կիւն սաաթ 4 տէն 9 ա գատար էճզախանէմտէ պուլունուր, վէ ճիւմլէ կիւնլէրի սապահտան աքշամա գատար մէճճանէն խասթալարա պագար ։

Բայիթախթըն չու եա պու Թարաֆընտա իգամէթ իտէն մահէլլի հագգընտա, իշպու էճզախանէտէն մալիւմաթ ալըրլար ։

Իտարէխանէմիզտէ հէր մէմալի.ք իչին սիբարիշլար գապուլ օլունուր ։

Յ. ԹՕԼԱՅԵԱՆ